

բոլորովին զուտ չէ . 'ի հարկէ քիչ մը  
ածուխ կամ մանկանէզ կամ ուրիշ  
բան կը գտնուի :

Երբեմն ալ կ'ըլլայ որ երկաթը  
խիստ կարծր ըլլալով՝ գործածութե  
չգար . անոր համար այս պաղած եր-  
կաթը ուրիշ պղտի փուռի մը մէջ կը  
բերեն ու տաքցընեն . մէկ երկու ժամ  
անցնելէն ետքը նորէն հալած երկա-  
թին շամանդաղները իրարու կը միա-  
նան ու կաւային ձև մը կը ստանան .  
այն ժամանակ կը հանեն ու ծանր ու-  
ռով՝ մը կը ծեծեն , մինչեւ որ աւելի կը  
խտանայ և ծեծուելով զուգահեռտն  
ձև մը կ'ունենայ . յետոյ այս ծեծուած  
երկաթը գլաններու մէջ կ'անցընեն ,  
որով երկայն գաւազանի ձև կ'առնէ .  
Ետքը կը պաղեցընեն ու այնպէս առ-  
ուտուրի մէջ կը գործածեն : Ի՞ս  
կերպ երկաթը թոյլէ , այսինքն դիւ-  
րաւ կը ծռի կը ծեծուի առանց կոտ-  
րելու , և կաղպարէ ալ դիւրին կ'անց-  
նի . բայց որովհետեւ երբեմն կարծր  
երկաթ ալ պէտք կ'ըլլայ այլ և այլ  
գործածութեց համար , ինչպէս զէն-  
քեր , դարբնի և հիւսան գործիքներ  
և ուրիշ կարծր բաներ շնելու հա-  
մար , վասն որոյ ածուխի հետ խառ-  
նուած զտեալ երկաթը սաստիկ կը  
տաքցընեն ու յանկարծ պաղջրոյ մէջ  
կը խոթեն . ասանկով երկաթը շատ  
կարծր կ'ըլլայ : Ի՞այց որովհետեւ պող-  
պատ դարձած երկաթը չափազանց  
կարծր է , անոր համար ջրի մէջ պա-  
ղեցընելէն ետքը դարձեալ տաքցընե-  
լու է՝ որպէս զի քիչ մը թուլնայ և  
պէտք եղածէն աւելի կարծրութիւն  
չունենայ : Դ ըրի մէջ խոթուած երկա-  
թը տաքցընելու ատենդ կը թուլնայ և  
կը սկսի կերպ կերպ գոյն առնուլ , ու  
ամէն մէկ գոյնը մէյմէկ գործածութե  
համար է . զօր օրինակ կապոյտ գոյն  
որ ստանայ՝ այն պողպատը ժամացու-  
ցի համար կը գործածուի . բաց կա-  
պոյտ որ ըլլայ՝ զէնքի , և այլն . անոր  
համար պողպատը տաքցընելու ատեն

վարպետ բանւորը կը զննէ որ երկա-  
թը սա գործածութեան համար այս  
պէս կամ այնպէս գոյն մը պիտի ստա-  
նայ՝ իսկոյն տաքութիւնը կը դադրէ-  
ցընէ և զերկաթը կը պաղեցընէ :

Ի՞ս համառօտ կերպիւ երկաթին  
գլխաւոր յատկութիւնները , հանքէն  
գտուիլը և գլխաւոր գործածութիւն  
ները յայտնեցինք . անշուշտ այս մասը  
խորին կերպիւ սորվիլ ուզող անձը՝  
մեր գրածը տղայական բան մը կը  
գտնէ . մենք ալ գրեթէ նոյն դիտա-  
ւորութեամբ գրեցինք որ ամէն մարդ  
քիչ շատ իր ըմբռնմանը համեմատ  
հասկընայ . անոր համար գիտուն ըն-  
թերցողէն կը խնդրենք որ այս բանին  
ներողամիտ ըլլայ , իմանալով որ այս  
հատուածը գրողը՝ գիտութիւն ստա-  
նալու գրեթէ նոր սկսող մըն է :

ՅԱՐ . Գ . ՏԱՏԵԱՆ

ԲԱԱԼԻՇՈՒԹԻՒՆ

ԵԱԿԵՐ :

ԴԱՄՄԲԱՑԻՆ ԵՇԵՐԻՆ զարմանալի  
թմրեցուցիչ զօրութիւնը ինչպէս օգ-  
տակար կերպով բանի բերուիլը ըլրո  
ամսուան մէջ այնպէս հռչակուեցաւ  
ամէն տեղ ու այնպէս ստուգուեցաւ  
հազարաւոր ու թիւրաւոր փորձերով ,  
որ մենք ուրիշ անգամ յիշատակած  
ալ ըլլայինք նէ , ինչուան հիմա ան-  
շուշտ օրագրիս ընթերցողները դրսէն  
լսած կ'ըլլային : Ի՞այց յուսալով որ  
շատին փափաքելի բան է քիչ մը ա-  
ւելի տեղեկութիւն ունենալ աս ե-  
թերին վրայ , ահա հոս համառօտ  
տեղեկութիւն մը դնենք :

Հիները ԵԱԿԵՐ՝ ըսելով անտեսանե-  
լի ու անկշռելի հեղանիւթ մը կ'իմա-  
նային , որ արեգական չորս դին ու  
աստղերուն քովերը պատած է կը

սէին . ոմանք ալթէ աստղերէն դուրս եղած դատարկ միջոցը բռներ է . մեր լեզուին մէջ արդի ըսուած է , բայց յունական եթէր բառն ալ մեր գրոց մէջ շատ կայ բանեցուցած՝ իբրև ամենաբարակ օդ , կամ երկինք , ինչպէս որ Պղատոնի թարգմանութեանը մէջ աս վկայութիւնս ալ ունինք . ” ( ) դոյ պանծագոյնն իսկ մակակոչութեամբն եթերն կոչեցեալ , և պղտորագոյնն մէգ և խաւար : ” :

Վաղերիս կորդոս կամ Վորտուս<sup>1</sup> անունով գերմանացի բնալրսը 1540հ ատենները տեսաւ որ ալքոոլն ու ծծմբային թթուն<sup>2</sup> երբոր մէկտեղ եփես ու եռացընես՝ թռչական ու դիւրավառ հեղանիւթ մը կ'ելլէ , ասոր անունը արջաստի եղ դրաւ , բայց աս եղը շինելուն վրայ ինչ տեղեկութիւններ որ տուած էր՝ ինչուան 1730 բոլորովին մնոցուեցան . նոյն ատենները մէկ ուրիշ գերմանացի բնալրս մը թարեցքար կամ Ֆրոպենիոս անունով՝ ան նիւթին վրայ նորէն տեղեկութիւններ տուաւ , անունն ալ եներ դրաւ , և ինչուան հիմայ գրեթէ ամէն ազգ նոյն անունը կուտայ աս հեղանիւթին . բայց որովհետեւ զանազան թթուններ ալքոոլի վրայ ազգեցութիւն ունին , և հարկաւ անոնցմէտառաջ եկած հեղանիւթները իրարու հետ նոյն չեն կրնար ըլլալ , անոր համար եթէր բառին հետ միշտ թթունին անունն ալ կը զուրցուի . ինչպէս ծծընդային եթէր , բորակային եթէր<sup>3</sup> :

Վմէն եթերներուն ալ բաղադրիչ մասունքները յայտնի են , բայց չգիտցուիր թէ ասոնք ինչ կերպով իրարու հետ կը բաղադրուին . իրաւ զանազան կարծիքներ եղածէ աս բանիս վրայ բնագիտաց մէջ ու զանազան մէկնութիւններ տրուած են , բայց մէկն ալ ինչպէս որ պէտք է նէ աղէկ ստուգութիւն չունի :

<sup>1</sup> Valerius Cordus.

<sup>2</sup> Acide sulfurique.

<sup>3</sup> Ether sulfurique, Ether nitrique.

Ունար գաղղիացի հոչակաւոր բնալրութը իրեք տեսակ բաժնեց եթերը . առաջին տեսակին տակը անոնք կ'երթան որ իրենց գոյանալէն վերջը ամեննեխն ան թթուէն՝ ուսկից որ առաջ բաղադրուեցան՝ մաս մըն ալ մէջերնին չգտնուիր . երկրորդ տեսակ եթերները լրանեռաներուն<sup>4</sup> ալքոոլի վրայ ըրած ազգեցութենէն կը գոյանան : Իսկ երրորդ տեսակին տակը կ'երթան ան եթերները որ սրաթթուի՝ ալքոոլին վրայ ըրած ազգեցութենէն կը գոյանան :

Իրաւ է որ աս ամէն տեսակ եթերներուն բաղադրիչ մասունքները յայտնի են , բայց ինչպէս ըսինք՝ ամեննեխն չգիտցուիր թէ աս բաղադրիչնիւթերը ինչ կերպով կուգան իրարու հետ կը միանան . ուստի մենք ալ հոս աւելորդ կը համորինք տեսակ տեսակ եթերները յիշատակել , որ արուեստից մէջ այնչափ չեն գործածուիր . և միայն հասարակ կամ ծծմբային եթերին վրայ կ'ուզենքքիչ մը խօսիլ . որովհետեւ ասոր գործածութիւնը խիստ շատ արուեստից մէջ , և հիմայ բժշկութեան մէջ մեծ անուն հանեց :

Դրամբային եթերը անգոյն ու յըստակ հեղանիւթ մըն է ամենաբարակ , ու սաստիկ օղիի նման , և իրեն մասունքները վերջի աստիճանի շարժուն կամ թռչական են . հոտը անախորժ չէ , բայց քիչ մը կծու . իսկ համը անախորժ ու զովացուցիչ , և մարդուս բերնին մէջ մէկ դառն համ մը կը ձգէ : Ուէ որ օդուն հետ հաղորդուի , շուտ մը կը սկսի ցնդիլ կամ շոգի դառնալ . ջերմութեր աստիճանն ալ երբեմն հարիւրամասն ջերմաչափին ինչուան 15°c կ'իջնայ : | ուսոյ Ճառագայթները եթերին մէջէն անցնելու ատեն շատ կը բեկանին : | ս հեղանիւթս շափաւոր տաքութք , այսինքն հարիւրամասն ջերմաչափին 35°60 աստիճանին կը սկսի եռալ , և կը թռչի կ'երթայ՝ առանց ամեննեխն կտոր մը

<sup>4</sup> M. Thénard.

<sup>5</sup> Hydracide.

<sup>6</sup> Oxacide.

մնալու . բայց թէ որ ասոր շոգին կը-  
րակ դարձած յախճապակէ խողովակէ  
մը անցուի , բոլոր կը լուծուի և ած-  
խացեալ ջրածին <sup>1</sup> ըսուած կազ կը  
դառնայ . և անկէ զատ կտոր մը իւ-  
ղային նիւթ ու քիչ մըն ալ ածուխ կը  
գտնուի խողովակին մէջ : Եթերը  
հարիւրամասն ջերմաչափին 31°ն ու  
44°ն մէջ կը սառի . շոգի դառնալու  
ատենը սաստիկ ցրտութիւն կը պատ-  
ճառէ , և քիչ մը ջրի մէջ քանի մը  
կաթիլ ասկէց կաթեցընելէդ վերջը  
թէ որ եղէդով մը փէս , եթերը ջրէն  
գոլորշիք հանելով շուտով մը զջու-  
րը կը սառեցընէ : Ա երջի աստիճանի  
գիւրավառ է , և բոցը շատ մուր կը  
հանէ . շուտ կը տարածուի մթնոլոր-  
տին մէջ ու շատ կը բարձրանայ , ու  
շուտ բռնկելուն համար՝ շատ վտան-  
գաւոր բան է՝ կրակ եղած տեղ եթե-  
րը ամանէ աման փոխադրելը : Պարզ  
մարմնոց մէջ քիչ մարմն կայ որ եթե-  
րին վրայ ազդեցութիւն ընէ , և գըլ-  
խաւորը քըրն է :

Իւղային ու խժային մարմինները  
լուծելու աղէկ կուգայ եթերը . ուս-  
տի արուեստից մէջ շատ կը գործա-  
ծուի , մանաւանդ առածգական խէ-  
ժը լուծելու համար :

Եթերին վրայ աս համառօտ տե-  
ղեկութիւնը տալէն ետքը՝ հարկ կը  
համարինք հոս պղտիկ խորհրդածու-  
թիւն մըն ալ աւելցընել իրեն հրա-  
շալի զօրութեանը վրայ որ առաջ յի-  
շեցինք , և որուն համար այնչափ գը-  
րուածքներ ու գովիստներ ելան Եւ-  
րոպայի ամէն կողմերը աս վեց ամ-  
սուանս մէջ : Ա, որ նոր գիւտերը ամէն  
ատեն մարդկային գիտութեանց ու  
արուեստից ծաղկելուն նշան ու պատ-  
ճառ եղած են . և աս բանս այնչափ  
հշմարիտ է որ եթէ անոնցմէ ոմանք  
գէշի գործածուելով՝ օգուտին տեղը  
վնաս ալ պատճառեն , յանցանքը ոչ

գիւտինն է և ոչ գիւտը հնարողին ,  
այլ չարաչար գործածողին : Ի սոր հա-  
մար ահա եթերին թմբեցընող զօրու-  
թիւնը վիրաբուժութեան մէջ բանե-  
ցընել սկսող Շաքսոն ամերիկացւոյն  
անունն ալ պէտք է որ իր պայծառու-  
թիւնը ոչ երբէք կորացնցընէ . թէ  
պէտ և նոյն եթերը ոմանք չարաչար  
գործածելով տեղ տեղ , ինչուան հի-  
ւանդներուն մահուանը պատճառ ե-  
ղան աս մօտերս : Ա մէն տերութեանց  
մէջ ալ զգուշաւոր օրէնքներ ու կա-  
նոններ դրուեցան որ ամէն մարդ ըը-  
կարենայ ուզածին պէս եթերը բա-  
նեցընել , հապա քաջ բժիշկները  
միայն հրաման ունենան չափով ու խո-  
հեմութեամբ գործածելու . բայց տե-  
րութիւններէն աւելի ալ բժիշկնե-  
րուն պարտքն է արթուն և զգուշա-  
ւոր ըլլալ նաև աս գեղիս գործածու-  
թեանը մէջ , աղէկ գիտելով հիւան-  
դին կազմուածքը՝ բնաւորութիւնը  
և ուրիշ պարագաներ :

#### ՀԱՆԵԼՈՒԿ

ՀԵՌՈՒՏԱՆՑ կուգայ կլոր փաթթոցիկ .  
Խրաւ փաթթոց է , ի՞նչ է .  
Վըրան գըլուխն է խասուատիկ .  
Քուրդի որդի է ի՞նչ է .  
Կարդալ չունի , գիր կը գըրէ .  
Աս ի՞նչ տեսակ գրագիր է .  
Տունն որ այրի՝ խաղկը կանչէ .  
Խենթ չէ կըսես նէ ի՞նչ է :

ՄԱՑԻՄ ՀԱՆԵԼՈՒԿՆ ԵՐ ՄԿՐԱՅ :

1 Hydrogène carboné.